

մը յղկել ու հաւասարցընել, ծակերն ալ կաւիճով գոցել :

Եւսկ մետաղները արծաթազօծելու համար՝ արծաթի մալակոն, այսինքն սնդիկով բաղադրած արծաթը կը գործածուի : Եւսկ մետաղին երեսը շփելու է սնդիկով, յետոյ մալակոնը կպցընելով՝ սնդիկը թռցընելու է . ետքն ալ արծաթազօծած մետաղը արծնելու ու մաքրելու է :

Պղնձէ բանուածքները խիստ աղէկ կ'արծաթազօծին աս կերպով : Արծաթը բորակային ժանտաջրի մէջ լուծէ, ու ան լուծածին մէջը ջուր խառնելով՝ պղինձը մէջը ձգէ, որով արծաթի փոշին պղնձին վրայ կը ժողվի ու կը կպչի :

Սկէզօծութեան ու արծաթազօծութեան մէջ սնդիկը կրակով թռցընելու ատեն՝ անկէ ելած գոլոշիքը շատ փաստակար են գործաւորին, ու գէշ հիւանդութիւններ ալ կրնան պատճառել . աս բանիս համար գործաւորը պէտք է կերպով մը պահպանէ ինքզինքը որ չփասուի :

Երբ գիւտ մըն ալ ելաւ աս տարիներս մետաղները սկէզօծելու և արծաթազօծելու, որուն վրայ ուրիշ անգամ խօսելու առիթ կ'ունենանք :

Սեփախեղէններու և սոսք ծաղիւններու համար առայգական վերնիճ :

ԵւՉՈՒԱՆ հիմա աս բանիս համար բւեկնի ոգիքի՝ մէջ լուծուած առաձգական խէժ՝ կը գործածեն . բայց աս նիւթը շատ անյարմարութիւններ ունէր, վասն զի ան մետաքսեղէններն որ ասով կը տոգորուէին՝ քիչ մը ատենէն ետքը բանի չէին գար, բւեկնի ոգիքին հոտն ալ միշտ վրանին կը մնար : Աստի աւելի դիւրին ու աժան կերպ մը հնարեցին որ սոսինձը՝ քացախի մէջ լուծելով կը

1 Թիբեկնի բոհոս : 3 Թոսթալ :  
2 Գղ. Gomme elastique.

գործածեն : Եւսկ՝ մաքուր ու սրչափ կարելի է անգոյն սոսինձը կ'առնես, մանր ջարդելով քացախի մէջ կը ձգես, ու խիստ քիչ ջերմութեամբ կը տաքցընես . երբոր աս նիւթը կը պաղի, սովորականին պէս գործածէ՝ ուզած գոյնը մէջը խառնելով : Եւ վերնիճը չայլայլիր, աժան կ'ըլլայ, ու շուտ կը չորնայ :


ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Օսնգակ :

Օ ԱՆԳԱԿԻՆ գիւտը կ'երևնայ թէ խիստ հին է, որովհետև մարդիկ իրարու ձայն տալու համար հնարած են : Յայտնի է թէ առջի բերան մարդիկ աս բանիս համար կօչնակ կը բանեցընէին, այսինքն փայտ կամ տախտակ մը կախած՝ որ մուրձով կը զարնէին . վերջը մետաղներուն ձայն հանող ըլլալը տեսնելով՝ ասոնք առին գործածեցին : Սմանք կ'ըսեն թէ հին Եգիպտացիք հնարած են զանգակը, և անով իրենց Սիբիս կուռքին տանին ժողովուրդը կը ժողվէին . անոնցմէ ուրիշ ազգեր ալ առին կ'ըսեն : Եւսկ պզտի զանգակները, որ բոժոժ՝ ալ կ'ըսուին, ուրիշ բաներու համար ալ կը գործածուէին . ինչպէս Սովսէս մարգարէին ատենէն հրէից քահանայապետին հապուստին վարի ծայրը բոժոժներ կախուած էին : Եւսկ զատ՝ ջինու երկիրը ուրիշ հին բաներու հետ զանգակ ալ գտնուած է, միայն թէ աւելի գլանաձև՝ քան թէ հիմակուանները :

Եւրոպայի մէջ կ'երևնայ թէ զանգակի գործածութիւնը միշտ կայ եղեր, բայց քիչ տեղ : Եւրպասմոնի թէ երբոր Եղովարիոս թագաւորին զօրքը Եւրոպայի քաղաքներէն մէկը պաշարեցին, քաղաքացիք իրենց ե-

1 Չելեքոս :



Մոսքուայի մեծ զանգակը :

կեղեցւոյն մեծ զանգակն սկսան զարնել . պաշարողները ան նոր ձայներէն սարսափած՝ թողուցին փախանա : Պաւղինոս Վամպանիայի սուրբ եպիսկոպոսը առջինը եղաւ որ ժողովուրդը ժամկանչելու համար զանգակ զարնելուն սովորութիւնը մտցուց . կ'երենայ թէ անոր համար զանգակը իտալերէն բաճակա ըսուեր է . բայց աս սովորութիւնը բոլորովին հաստատողը եղաւ Սաբինիանոս պապը՝ վեցերորդ դարուն սկիզբը . անկէ վերջը մըտած է հանդիսով զանգակ օրհնելը, օծելը , ու անուն մըն ալ դնելը զանգակին , որով եկեղեցւոյ սպասուց կարգը կ'անցնի . ինչպէս որ ուրիշ եկեղեցական զարդերն ու գործիքներն ալ օրհնելու սովորութիւնը միշտ եղած է ընդհանուր եկեղեցւոյ մէջ :

Քաղցրաձայն զանգակներ թափելու կողմանէ ամենէն անուանի ազգը իտալացիք են . իսկ զանգակի ձայն ու մեծամեծ զանգակներ սիրող ազգ՝ Ռուսաց պէս չկայ : Հռչակաւոր է Մոսքուայի լուսաւոր զանգակաց ըսուածը , որ ուրիշ հին զանգակէ մը թափած ու 1737ին կախուած էր . ասոր ծանրութիւնը 400,000 լիպրէէն աւելի է , բարձրութիւնը 20 կամ 21 ոտք , շրջապատն ալ 20 ոտք ու կէս : Ըստ զանգակը թափուած ժամանակը ժողովուրդը ջերմեւանդութե համար խիստ շատ արծաթ ու ոսկի կընետեն եղեր մէջը : Սմանք կ'ըսեն թէ ան ահագին զանգակը ոչ երբէք կրցեր են կախել . բայց ստոյգը աս է որ աղէկ վարպետութեամբ մեծամեծ գերաններէ կախուերու քանի մը անգամ

ալ զարնուեր է. բայց ետքը մօտ տեղ  
կրակ ընկեր է, ու ան զանգակին գե-  
րանները այրելով՝ զանգակն ալ գե-  
տին ընկեր է, ու մեծ կտոր մը փըր-  
թեր է քովէն : Հարիւր տարիի չափ  
ընկած տեղը մնաց ան զանգակը, ին-  
չուան որ Մեքսանդր կայսրը մեծ  
հանդէսով, շատ գործիքներով ու  
600 զինուորներով վերցընել տուաւ,  
ու քաղքին մէջտեղը պատուանդանի  
մը վրայ հրամայեց որ տնկեն . տեղն  
ալ ուրիշ մը թափել տուաւ որ Վոր  
զանգակ կ'ըսուի, որ գրեթէ մէկալին  
չափ բարձր է, իսկ ծանրութիւնը ա-  
նոր չորրորդ մասէն քիչ մը աւելի . ա-  
սոր զարնուած ատենը՝ բոլոր քաղաքը  
ձայնէն կը թնդայ :

Սուսաստանէն ետքը մեծամեծ  
զանգակներ գտնուած երկիրներն են  
Չին ու Ղափոն : Փէքինի մեծ զան-  
գակին բարձրութիւնը 14 ոտնաչա-  
փէն աւելի է եղեր : Վաղղիայի մէջ  
անուանի է Փարիզու մայր եկեղե-  
ցւոյն զանգակը, որ թագաւորական  
ցեղէն մէկուն ծնած կամ մեռած ա-  
տենը և ուրիշ թագաւորական հան-  
դէսներու ժամանակը զարնեն : Են-  
նայի սուրբ Ստեփանոս եկեղեցւոյն  
զանգակը 10 ոտք բարձր է : Ինուա-  
նի է նաև Սոնարայի սուրբ Պօղոս  
եկեղեցւոյն զանգակը, և Հռոմայ  
սուրբ Պետրոսինը որ Պիոս 2 պապը  
թափել տուած է :

Օ զանգակին ձայնը զարմանալի ազ-  
դեցութիւն մը կ'ընէ մարդու սրտին  
վրայ՝ իր տրամադրութեանը նայե-  
լով, կամ ժամանակին պարագանե-  
րուն յարմարելով : Ուրախութեան  
ատեն անուշ նուագարանի պէս կու-  
գայ մարդու անոր ձայնը . տրտ-  
մութեան ատեն ալ սգաւորին տրտ-  
մութիւնը սաստիկ կ'աւելցընէ, մա-  
նաւանդ երբ որ ընդհատ ընդհատ  
կը զարնուի, ինչպէս որ ամէն տեղ սո-  
վորութի է՝ մեռելի ատեն զարնել : Իս-  
ազգեցութիւնը շատ կենդանի ու սի-  
րուն կերպով բացատրած է Սանարա  
անունով իտալացի բանաստեղծը հե-

տագայ նուագին մէջ . և Կիտելու  
բան է վերջի տողին գեղեցկութիւնն  
ու վարպետութիւնը . աս նուագը մե-  
ռելոց օր մը շարագրուած է :

Հատ է, մի այլ հընչեր պրոֆանդ ողբական,  
Մի գբունն յաւերժ, ահ, ինձ գուժեր զահագին.  
Ահա մըտօքս ես իջանեմ՝ի դամբան  
Որ խիստ ժանեօք փութայ լափել զիմ մարմին :

Արկ զիս այժմէն մահ յերկեղուտն 'ի դագաղ,  
Զոր հարցն իմոց արեամբ ներկեաց դահճաբար .  
Վառին ճրագունք 'ի նշոյլ աղօտ և նրաւոյ,  
Թընդայ վերջին երգոցն 'ի ձայն սուրբ տաճար :

Զիարդ յինէն զերկ մենացեալ մինչ 'ի սպառ  
Իմ ընտանեակը լան զիս 'ի քող սևաթոյր .  
Եւ յարկս ողջոյն հեծէ նդ նոսին անբարբառ :

Այլ մերկ հոգիս ցընծայ յերկինս 'ի յանդոյր,  
Եթէ զօրայ դառն 'ի տանջանս գեհնէնին : —  
Լըռեա պրոֆանդ . ահա սարսուժեմ և պաղիմ :

Վինուէի աւերակները :

Երկու տարիի չափ կայ որ Սու-  
սուլին մէջ Վաղղիացւոց տէրութե-  
կողմանէ հիւպատոս՝ է Պոթթա ա-  
նունով իտալացին, որ հռչակաւոր Վա-  
րոլոս Պոթթային որդին է : Իսկայ  
մասնաւոր ջանքով ետևէ է Վինուէի  
հնութիւնները դուրս հանելու ու  
ստորագրելու : Վինուէին աւերակ-  
ները Սուսուլին դիմացը կ'իյնան՝  
Տիգրիսի մէկալ դին . բայց ան երևե-  
լի մայրաքաղաքին հազիւ թէ պա-  
րիսպներուն հետքը մնացեր է : Պոթ-  
թան ասդիս անդին շատ տեղեր փո-  
րել տուեր է, բայց քանի մը կտոր  
մարմարիոնէ կամ աղիւսէ արձանա-  
գիրներէ զատ բան չէր գտած : Սիայն  
մօտերս մէկ մեծ շէնքի մը աւերակի  
հանդիպեր է որ բոլոր քաջուածքնե-  
րով ու գրուածքներով լեցուն է կ'ը-  
սեն . և որովհետև Վինուէի աւերակ-  
ներուն տեղը բլուրներով ծածկուած  
է, աս շէնքին վրայի բլուրը մէկալ-  
ներէն մեծ է, ու դեռ շէնքին ծայրը  
չէ գտնուած : Վաղղիացւոց տէրու-  
թիւնը մասնաւոր ստակ գրեր է աս  
աւերակները փորելու համար, և բա-  
ւական տեղ փորեր են, մասնաւանդ